



ՈՅԺԵ · 1868 — ՔՍԱՆԵՐՈՐԴ ՎԵՑԵՐՈՐԴ ՏԱՐԻ · — ՓԵՏԲՈՒԱՐ

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

(Տես երես 7.)

Բ

Աւանին հարստանալը .

Աւանին մէջ վակբուր անունով հայրենական հին ստացուածոց տէր աղէկ բնակութիւն ունեցող հարուստ կալուածապետ մը կար, որ մերձաւոր քաղաքը կը բնակէր և հաղիւ գարնան կու գար քանի մը օր իր երկիրը կ'անցընէր : Բնակչաց բնաւորութիւնն էր զինքը Միրըպոյէ հեռու բռնողը, որուն նաև թշուառութիւնը տեսնալով կը նեղուէր . կը փափաքէր ձեռքէն եկած դարմանն ընել, անոր համար պէտք եղածէն աւելի առատաձեռնութեամբ կ'օդնէր անոնց որ իրեն կը դիմէին . բայց իր պարզեները, ինչպէս նաև սովորական ողորմութիւնները անզօր դեղեր էին, և ամենայն առատութեամբ

հանդերձ չարը արմատախիլ չէին կը ռնար ընել :

Վակբուր՝ կիրթ բարի և գերազանց դիտաւորութիւններ ունեցող մէկն էր . կը տեսնէր չարիքը և կ'ուզէր առջնը առնուլ, բայց չէր դիտեր թէ ինչ հնարք կարելի էր բանեցնել . աշխատասէր էր, յարատեող և ձեռք զարկածը երկայնմութեամբ առաջ տանող, բայց իսկըզբան երկյոտ և տարտամ . կը տարակուսէր միշտ բանի մը ձեռք զարնելու և շատ մը զանազան խորհրդոց մէջ կը տատամնէր . այս տատամնութիւնը ետ կեցուցեր էր զինքը Տիւբրէի սկսանելիք դործոյն ձեռք զարնելէ :

Բժիշկը երբ օգնականի կարօտ ըլ-

լախ ըմբռնեց՝ իմացաւ միանգամայն թէ ինչ մեծ օգնութիւն կրնար ըլլալ իրեն հանդիսա և ընչից տէր անանկ մէկը՝ որ նմանեացը օդտակար ըլլալու համար ստակի չէր ինայեր։ Միրըպոյի վիճակին նկատմամբ շատ անգամ խօսուեր էին մէջերնին և երկուքն ալ կը ցաւէին անսանկ խեղճութեան մէջ ընկղմած տեսնալով աւան մը՝ ուր այնշափ տարեզը կային յաջողութեանց։

Տիւրբէ մէյմը որ միտքը զրաւ ձեռնարկութիւնն սկսելու՝ մասնակից ըրրաւ իր խորհրդոցը նաև զվաքքուր որ ամենին դէմ չկեցաւ. ամենայն ինչ իր տեսութեանցը համեմատ էր, ուստի ինքնայօժար խոստացաւ ձեռնտուրլալու։ Տիւրբէ համոզեց զինքը որ առանց զժուարութեան յանձն առնուաւանապետի պաշտօնը, զոր շատ անդամ առաջարկեր էին և ինքը անձին վստահութիւն չունենալով մերժեր էր. ասով վաքքուր ստիպուեցաւ երկայն ժամանակ Միրըպոյ բնակելու. քիչ ատենէն զործակից եղած բանին զրաղելով՝ սովորական բնակութեան տեղը ըրաւ։

Իրենց զործոյն յաջողութեանը դէպք մը մեծ պատճառ եղաւ. աւանին ութառունոց ծեր ծխատէրը մեռաւ, որուն անկարելի էր հասակին ծանրութեամբ ըր սրաին բարի խորհուրդները կատարել։ Տիւրբէ ըմբռնած էր թէ առանց կրօնից և բարոյականի օգնութեան տեղ մը կենդանացնելու համար եղած ամենայն դարմանը անհիմն է. փութաց եպիսկոպոսին զնաց և աղաչեց որ ըստ ամենայնի իրեն փափաքներուն ձեռնտուրլալ ուզող եկեղեցականը զեղին ժողովրդապետ կարգէ, որ առայգահասակ քահանայ մըն էր, միանգամայն ողորմած, եռանդուն և զիտուն, և որ Տիւրբէի խորհուրդները զիտնալով՝ ազնուական ըղձիւք վառեալ էր այնմ հետամուտ ըլլալու։ Եպիսկոպոսը Տիւրբէի դիտաւորութեանը աղէկ տեղեակ ըլլալով ընդունեցաւ անոր առաջարկութիւնը, որով Տիւրբէ նոր եռանդեամբ բորբոքեալ Միրըպոյ

դարձաւ. կարծես թէ ուժը եռապատիկ աւելցած էր։

Այս իրեք անձանց աւանը շէնցընելու համար միաբան հաւանութեամբ ըրած ամենայն ջանքը շատ երկայն կ'ըլլայ պատմել. քանի տարուան մէջ եղած յեղափոխութիւնը աղէկ նկարազրելու. համար՝ բաւական է կերպով մը մեր առջի ըրած նկարին հակառակը ցուցընել։

Տիւրբէ ու վաքքուր համոզեալ էին թէ օրինակէ աւելի լաւագոյն միջոց չըկայ տղիտութեան մէջ ընկղմած ժողովուրդ մը համոզելու համար։ Միրըպոյի բնակչաց մշակութեան լաւագոյն կերպ մը ընդունելի ընել տալու համար՝ բանին արդիւնքը ուզեցին ցուցընել։ Վաքքուր իր կալուածոց վարձատութեան ժամանակին լմնալը առիթ առաւ և ստիպեց վվարձուորը որ իր տեսութեանցն համեմատ շարժի, որուն նաև օգնեց անձին ծախիկը մեծամեծ աշխատութիւններ ընելով։

Ինչուան ան ատեն Տիւրբէ գործակալի մը օգնութեամբ իր կալուածը բանեցուցեր էր, բայց զայն լաւցնելու համար պէտք եղած դրամազլուխը չունէր. անանկ բան մը մոտածեց որով ինքնին ամենաօդտակար օրինակ մը պիտի տար։ Դրամազլուխ ձեռք ձգելու համար իր կալուածոցը կէսը ծախեց որպէս զի մնացած մասը աւելի լաւ կերպով մշակէ. երկրագործաց այն ցաւալի սովորութեանն հակառակ, որոնք ստացուածքնին շատցընելու համար անխոհեմութեամբ փոխ ստակ կ'առնուն։

Այս պարագայիս մէջ իր անձնասիրութիւնը լուեցուց և չվախցաւ կալուածոցը մէկ մասը ծախելով ծագած կերպ կերպ ենթադրութեանց տակ ձգել ինքզինքը. փորձը ցուցուց թէ այս բանու միայն բարի օրինակ՝ այլ նաև պահչելի գործ մըն էր։ Տասը տարիէն կալուածոցը կէսը առաջուց ամբողջին բերածին կրկինը կը բերէր. և ճարտարութեամբ զործածելով զրամագլուխները երկրին օղը և պարարտութիւնը լուցնելու համար, նաև կատարեալ

դործիքներ գնելով, խելացի խնամքներու ձեռք զարնելով և մշակութեան կանոնաւոր դրութիւն մը բռնելով զրեթէ եռապատիկ աւելցաւ ստացուածը :

Ասանկ յայտնի յաջողութիւն մը անկարելի էր որ Միրըպոյի բնակչաց աշքին չզարնէր. խկոյն երկրագործներէն ումանք բժշկին օրինակէն և տուածեռանդուն խրատներէն յորդորուելով, ումանք նաև 'ի ծածուկ վալքուրի քսակէն ալ օգնութիւն գտնալով, որոշեցին որ նոյն փորձերը սկսին բանեցնել. առով գիխաւոր գժուարին քայլը եղած էր: Մեր երկու բարեկամները գիտէին թէ մինակ իրենք իրենց գործերովին պարզամիտ երկրագործները այնչափ իրենց օրինակին չէին հետևեր, միշտ հարուստներուն բրածին վրայ անվստահութիւն ունենալով և ըսելով թէ հարուստներուն համար օգտակար և աղէկ սեպուածը իրենց համար բան մը չածեր: Ուստի յաղթութիւն մըն էր քանի մը հոգի իրենց տեսածին հետևելու նմանախրութեան ձգելը, որոնց օրինակին նմանողներ հետզետէ պիտի աւելնային, ինչպէս որ նախատեսութիւննին փորձով ալ ստուգուեցաւ:

Ճիւրրէ այս առաջին յաղթութիւնը ստանալու համար բանի մը չէր խնայած. խկզբան առջի տարիները ամէն բանի կը հասնէր, և կրնայ ըսուիլ թէ իր կեանքը յարատե կուր մըն էր ընդգէմ արգելից. ամէն տեղ վրայ կը կենար և ընել տուած աշխատութեանցը կը հսկէր, որոնց ելքը ոչ միայն իր գործոյն յաջողութեանը այլ նաև անձնապէս հարստանալուն համար կարեոր էր. մի և նոյն ժամանակ նաև իր հիւանդները հոդախն ալ կը շարունակէր. նոյն խսկ աւելի յաճախ այցելութեան կ'երթար անոնց, և խորհրդոցը մասնակից կ'ընէր: Ամէն անդամ՝ երկրին գեղացւոցը հանդիպելուն անանկ հարցմունքներ կ'ընէր՝ որով մտքերնին կ'արթընցնէր, և առանց խելացի խորհուրդ մը տալու չէր զատուեր անոնցմէ: Ամէն կիրակի երր օղը ներէր եկեղեցւոյն դրանը քով խռնուած ամրոխին մէջ

կը խառնուէր. Միրըպոյի բնակիչները չորս բոլորը կը ժողվուէին և հոն եղանակին, բերոց առատութեանը, կամ աւանին գործոցը վրայ խօսելով մասնաւորաց տուած խորհուրդները առհասարակ ամենուն կը հաղորդէր: Խօսքը կը գարձընէր աւանին վրայ ունեցած բարի բարի մտածութեանցը և կը թողուր որ իրենք առաջարկեն կանխաւայն բանները որոնց գէմ թերևս հակառակէին եթէ բացէն ինքը ըսելու ըլլար:

Բժշկին մտադրութեանը առաջին բաններէն մէկը եղեր էր աւանին առջնի դաշտին մէջէն անցած առուակը թումբերու մէջ ամփոփել, որով ողողմանց և ջրոյն վնասակար կերպով լճանալուն առջներ առեր էր. մարգագետնին արօտը որ յարատե ջրոյ մէջ ընկղմած անպիտան խոտերով լեցուն էր, բազմաթիւ խրամներու և փոսերու ձեռքով կենդանացեր էր. գէշ խոտերը յարմատոց հանելով և հողը քրքրելով շրջելով պարարտ մարգեր գարձեր էին, առուակին ջրովն ոռոգեալ պղտիկ առուներէ իրենց պէտք եղած ջուրն ստանալով: Շատ մը ոչխարներու հօտերու ճարակ կը մատակարարէին, որոնք աւանին երկիրներուն պարարտութիւն կը հայթայիթէին, ուսկից միշտ զուրկ մնացած էին: Այսչափս գեռ ոչ ինչ է:

Ինչպէս ըսինք այս առուակը ընթացեցը մէջ շատ ջրվէժներ ունէր, որոնց մէ ոչ ոք մտածեր էր օգուտ քաղել. շատոնց՝ ի վեր բժիշկը կը ցաւէր զօրաւոր մեքենաներ շարժելու կարողութիւն ունեցող զօրութեանց փճանալը տեսնալով, որով կենդանութիւն և գործունէութիւն կրնար ստանալ երկիրը: Այս ջրվէժներէն տկարագունին վրայ՝ որ միանգամայն աւանին ամենէն մերձաւորն էր, ինքիր կողմէն ջաղացք մը հաստատեց որ արդէն աւանին համար բարեգործութիւն մըն էր. բայց անոր օգուտը ան ատեն աւելի ըմբռնեցին բնակիչները երբ ժամանակին լաւագոյն կիրառութիւնն իմացան, վասն զի կ'աղատէր զիրենք այն երկայն ճամ-

բորդութիւններէն որ առաջուց կ'ընէին անպիտան ճամբաներէ անցնելով՝ երթալու իրենց ցորենը աղալ տալու համար :

Սակայն ասիկա Տիւբրէի մտածածներուն մէջ չնշին բաներէն մէկն էր : Աւանին հասարակութեն երկիրը ընդարձակ էր, բայց մեծաւ մասամբ մարդերէ և մացառներէ բաղկացեալ, որով աշխատութեան մեծ նիւթ մը չէր մընար . երկիրները՝ որոնց մշակութեամբ կրնային զբաղիլ բնակիչք, երեսէ ձգուած էին : Տիւբրէ կը մտածէր թէ ինչ մեծ շահու դուռ էր աւանին մէջ արուեստ մտցընելը որով զբաղէին . այս խորհուրդս կրցաւ գլուխ հանել ստացուածոցը մէկ մասը ծախսելով : Գիտէր որ զբամազլուխ ունեցողներ Միրըպոյի հովտին մէջ գործատուններ կը փափաքէին հաստատել . ծախսելու զած ստացուածոց մասը ճիշդ իրենց փափաքածն էր . զինը կտրուեցաւ և խսկոյն մանարանի մը որմունքը սկսան բարձրանալ, որով ժամանակաւ հաւանեցան կալուածատեարք նկարատիպ կտաւուց գործատուն մ'ալ աւելցընել քովը : Քիչ եսքը, որովհետեւ երկիրը աղէկ տեսակ երկաթի հանք ունէր, և որովհետեւ անցք չըլլալուն համար շըրջակայ անտառները քիչ աժէք ունէին, քանի մը երկաթահանք բացուեցան . հետզհետէ ուրիշ գործանոցներ ալ հաստատուեցան և օր ըստ օրէ հովետը արուեստական մեծ գործունէութեան տեղ եղաւ :

Սակայն այս ամէնն ալ առանց զըժուարութեան և վէճի շմնցաւ : Միրըպոյի բնակիչքը ոչ հանճարեղ էին և ոչ ալ այնչափ շատուոր որ գործատան աշխատութեանց բաւէին, ուստի պէտք եղաւ դրսէն գործաւորներ կանչել, որոնց գալատեանը պատճառաւ զրեթէ ընդհանուր շփոթութիւն մը ծագեցաւ աւանին բնակչացը մէջ : Ոչ ոք կ'ուզէր հասկընալ թէ բնաւ մէկու մը նախատինք չէր բերեր իրենց չկրցած աշխատութիւնները օտարաց կատարելու մը բարձր կար աշխատութեանց համար ստականը աղաղական բնակչացը մէջ : Ոչ ոք կ'ուզէր հասկընալ թէ բնաւ մէկու մը նախատինք չէր բերեր իրենց չկրցած աշխատութիւնները օտարաց կատարելու մը բարձր կար աշխատութեանց համար ստականը մէջ :

Պաց թիւը աճելով շատ բաներու գինն ալ կ'աւելնար : Ընդհակառակն տեղացիք՝ որովհետեւ գեղը հազիւ կրնար իր յատուկ բնակիչները մնուցանել, ֆսասակար կը սեպէին այս նոր եկաւորներուն գալուստը . « Երկիրը սովալլուկ ընելու և կերակրեղինաց գինը սուղցնելու համար եկած շատ մը բերաններ են, կ'ըսէին : »

Ան ատեն Տիւբրէի պէս մէկը ունենալը հասարակութեան համար բաղդեղաւ . ունեցած ազդեցութեամբը զամէնքը խաղաղեց . զրգումունքը հանգարտեցուց և եթէ չկրցաւ ալ նոր աշխատաւորները սիրով ընդունելի ընելտալ, գոնէ կրցաւ առջելը առնուլ որ կոյր թշնամութեան մը զոհ չըլլան :

Բժիշկը աւանին աղէկութեանը համար որոշողական պարագայի մը մէջ մասնաւորապէս բովանդակ իր աղդեցութեանը պէտք ունեցաւ . խնդիրն էր հասարակութեան ստացուածքը ծախսել . այս ստացուածները՝ որոնք Միրըպոյի երկրին մէկ մեծ մասը բոնածէին, կը բաղկանային մացառներէ և շատ մը ընդարձակ դաշտերէ և արօտներէ . աւանին աղքատները իրենց կովերն ու ոխարները հոն արածելու կը տանէին, ուր տաքնալու համար փայտալ կը գտնային :

Երբոր առաջին անգամ խօսք բացուեցաւ այս նիւթոյս վրայ, բարկութեամբ սկսան պուալ կանչել, թէ « Այս բանս ընելը աւանը կործանել, աղքատներուն ունեցածը կողոպտել և զանոնք մուրացկան ընել ուզել է : » Այս պարագայիս մէջ քիչ մնաց որ Տիւբրէ ժողովրդեան երեսէն իյնայ, սակայն ինքը ամուր կոխեց, վասն զի մըտածածին օգտակարութեանը վրայ համոզուած էր : Նախ հասարակութիւնը ձեռք զարնելիք հասարակաց օգտակար աշխատութեանց համար ստականը ճարելու պէտք ունէր . միւս կողմանէ, (և այս կէտը կարևորագոյնն էր իր աշքին առջել, ) արօտի ձգուած և զրեթէ անբեղուն երկիրները մշակելը հարըստանալու մեծ պատճառ էր :

ԲԺԻՇԿՐ ըրած առաջարկութիւնը ա-  
ռաջ տանելու համար հաւանեցուց զի-  
րենք որ հասարակութեան երկիրնե-  
րուն մէկ մասը բնակչաց մէջ բաժնուի,  
որպէս զի անոնցմէ ամբողջապէս զըր-  
կուելնին չզգան . մնացածը ծախուե-  
ցաւ և երկրին կրկին հարստանալուն  
պատճառ եղաւ : Այս գետինները գնող-  
ները հասարակութենէն դուրս օտար  
կալուածատեարք էին, որոնք եկան ի-  
րենց դրամագլուխներով հոն հաստա-  
տուեցան և մշակութեան լաւագոյն դր-  
բութիւն մը սկսան գործադրել : Ին-  
չուան ան ատեն ծառատունկերէն շահ  
մը չէր ելեր, վասն զի այծերն ու ոչ-  
խարները վնասակար ակռաներով ծի-  
լերը փճացընելնուն չէին շատնար . այս  
բանիս ալ առջեր առաւ շրջակայից ա-  
րոտական ըլլալու իրաւունքը վերցընե-  
լով . ան ատեն ծառատունկը սկսան ա-  
ճիլ և երկաթի գործատանց համար այ-  
րելու փայտ պէտք ըլլալով՝ իսկոյն ժո-  
ղովրդեան աշխատութեան դուռ բա-  
ցուեցաւ :

Հասարակաց արօտներուն ծախուե-  
լէն եկած ստակը անանկ աշխատու-  
թեանց գործածուեցաւ որով ժողովը-  
դեան հանդիստ վիճակ ունենալուն օ-  
գուտ ըլլայ . յայսմ առաջին պէտք է  
համարիլ ճամբաներու հաղորդակցու-  
թեան լաւագոյն զրութիւն մը, որով ա-  
մենայն կերպ տեղափոխութիք դիւրին-  
ցան . քիչ տարուան մէջ աւանին ամէն  
ճամբաները կատարելապէս հարթ և  
գնալի եղան, և նոր ճամբաներ ալ բա-  
ցուեցան շրջակայ տեղեաց հետ վերաբե-  
րութիւն հաստատելու համար : Իսկըզ-  
բան գեղացիք ըրածնին ձրի աշխա-  
տութիւն մը կը սեպէին ՚ի շահ հա-  
րուստներուն, և անոնց միայն վաստակ  
կայ, կ'ըսէին, այն ճամբաներէն . բայց  
երբ քիչ ատենէն արուեստից ճարտա-  
րութեամբ և մշակութեան զարգաց-  
մամբ սայլերը շատցան, տեսան որ կոկ  
ու հարթ ճամբաներ ունենալը ոչ միայն  
հարուստներուն՝ այլ նաև ազքատաց  
ալ շահաւոր էր . և երբ այս աշխատու-  
թեանց իրենց համար ալ օգտակար

ըլլալը ըմբոնեցին՝ պէտք եղած օգնու-  
թիւնն ընելէ չէին փախչեր, որով աշ-  
խատութիւնները լաւագոյն կերպով  
կատարուելով կրկնապատիկ և եռա-  
պատիկ աւելի աժէք ունեցան :

Ոչ միայն այս նիւթական բարեկար-  
գութեանց փոյթ ունեցան բժիշկն ու  
իր օգնականները, այլ նաև աւանին բա-  
րոյական պիտոյքն ալ իրենց մանա-  
ւոր խնամոցը նիւթ եղած էր : Աւագե-  
րէցը սրտանց ինքզինքը նուիրած ըլլա-  
լով ժողովրդեան բարւոյն, ազնուասըր-  
տութեամբը՝ իրենց գործոյն համար  
շահախնդիր երկնալով և ամէն մէկուն  
ծառայութիւններ ընելու ջանքովը՝ ընդ-  
հանուր բնակչաց սիրտը յինքն յան-  
կուցեր էր : Իրմէ առաջ եկեղեցին կի-  
րակի օրեր զրեթէ ամայի էր . քիչ քիչ  
կրցաւ իր ժողովուրդը հոն հաւաքել, և  
բնակչաց բազմանալովը եկեղեցին քիչ  
ատենէն պատիկ եկաւ . հարկ եղաւ որ  
նորոգէ ու մեծցնէ, որուն հաւասարա-  
պէս կը փափաքէր նաև բժիշկն ալ,  
վասն զի անով յայտնի կ'ըլլար թէ ժո-  
ղովուրդը բարեկեցիկ ըլլալով՝ աւելի  
ալ երկիւղած եղեր էր :

Այս բանս յարմար առիթ սեպուե-  
ցաւ առ ՚ի զարդ քանի մը աշխատու-  
թիւններ ալ ընելու, զորոնք Տիւբրէ ա-  
նօգուտ չէր սեպեր . եկեղեցւոյն առջև  
եղած ամայի հրապարակը ընդարձա-  
կուեցաւ և ծառերով զարդարուելով  
շրջադայութեան սիրուն արուարձան  
մը զարձաւ : Առուակին վերով սարա-  
տափ էր՝ ըսինք . հողը պատով բոնել  
տալով հողաբուր ճեմելիք մը կառու-  
ցին շրջանակաւոր պսակով հանդերձ,  
որպէս զի վտանգ չհանդիպի . և այս  
շրջադայութեան տեղոյն և ճեմելեաց  
մէջ նստարաններ դրուեցան ուր կ'եր-  
թար բարի բժիշկը գեղացւոց հետ կը  
խօսակցէր սիրելի ընտանութեամբ մը,  
ինչպէս որ յատուկ է գեղերու մէջ,  
դուրգուրալով անոնց վրայ որոնց ման-  
կութիւնը աեսեր էր և կամ անոնց վը-  
րայ որոնք իրեն հասակակից չէին :

Կ'ախորժէր այն սարատափ ճեմելի-  
քէն առջեր բացուած տեսարանը դի-

տել որ մեծաւ մասամբ իր ջանիցն արդիւնքն էր . վարով գետակը յաջ և յահեակ իրեն շնորհալից գալարուն ընթացքը կ'առնուր . եղերքը երկու կողմանէ զարդարուած էին կաղամախիներով կանանչազարդ շքեղ սրահակներու նման . որոնք նաև կարևոր եկամուտ մին էին . ծառոց շարքը ճեմելեաց առջև քիչ մը ընդհատելով՝ այն անցքէն մարդուս աչքը հովտին մէջ կը տարածուէր և զմայլմամբ կը հանգէր մարդաց կանանչազեղ գորդերուն վըրայ : Այս գիւղային նկարուս միջակէտը գրաւած էր գործատունը որ ձորոյն մէջ սփուռուած բնակարանները կ'ընկղմէր , և աչաց առջև իր բիւրերանդ երկայնաձիգ մետաքսի ժապաւէնները կը պարզէր :

Այն ժամանակները տուներն ալ ոյինչ նուազ ախորժելի փոփոխութիւն մը կրեր էին . տեսքերնին ակնահաճոյ և մաքուր էր . մէջերնին բնակող ընտանեաց համեմատ՝ ընդարձակութիւննին որը մեծ որը պղտիկ , սակայն զրեթէ ամէնն ալ յար և նման շինուած էին : Բժիշկը կրցեր էր հասկըցընել լուսոյ և օդոյ փոփոխութեան կարևորութիւնը , որով ամէնն ալ այլ և այլ կողմանէ շատ մը լուսամուտներ ունէին . միանգամայն շուրջանակի պըտղատու ծառերու ծաղկոցներով զարդարուած և կանանչ ցանկերով փակեալ ըլլալով՝ կարծես թէ ընդարձակ դարաստանի մը մէջ կանդնած էին . Այս պարտէզները և տուներուն առջեր պճնող ծաղիկները բնակչաց բնութիւնասէր ըլլալուն յայտնի նշան էին և իրենց հեղահամբոյր զգացմանցն յայտարար : Հոն յայտնի կ'ըլլար ազնիւթէկին ախորժը՝ որ հունտերը և տունեկերը մատակարարեր էր : Այս տուները մասամբ ինքը , մասամբ վաքուր և մեծաւ մասամբ գործատան տէրերը շինել տուեր էին Միրըպոյ եկող գործաւորաց բնակութեանն համար : Ետքը ժամանակաւ միւս գեղացիք առանց իսկ ուղերու ստիպուելով իրենց աղտոտ և անհանգիստ հիւղերուն հետ

բաղդատել այս մաքուր և աղուոր տուները , անոնց նմանները շինեցին և քիչ ատենուան մէջ հովիտը լեցուեցաւ հանգստաւէտ և գեղեցիկ բնակարաններով :

Միանգամայն շաղախները և անուոց խոր հետքերը անհետ ընել տալով գեղին օդը մաքրեցին . փոսերը և հահիները լեցուեցան , որով ալ մարդուս աչքը և հոտառութիւնը չէր զզուերազբիւններու դէղերն և աղբի կոյտերը տեսնելով , որոնց բեղնաւոր հիւթը կը թողուին որ կորսուի ՚ի ֆլաս հասարակաց առողջութեան : Մաքրասիրութենուանդը դիւրաւ զարգացաւ . հին տուները նորոգուեր , մաքրուեր և ընդարձակուեր էին , շատն ալ նոր շինուեր և ներկայապէս աւելի հանգիստ էին , իրենց պէտք եղած ամէնկահ կարասիքն ունենալով , և որ մեծն է մասնաւոր խնամքով նայուած էին :

Այս վախճանիս հասնելու համար Տիւրէ իր մեծ յոյսը նոր սերնդեան վրայ զրեր էր , վասն զի գիտէր հին սովորութեանց բարի դիտաւորութիւններէ աւելի զօրաւորագոյն ըլլալը . ուստի առաջին խնամքներէն մէկը եղաւ դպրոց մը հաստատել :

Ան ժամանակ ոչ աղէկ վարպետներ կային և ոչ կանոնաւոր դպրոցներ , և դաստիարակք միջոց չունէին բաւական կրթութիւն ստանալու . ժողովրդապետը օգնական եղաւ բժշկին . իր հին ժողովրդապետութեանը մէջ ուր դաստիարակութեան շատ զբաղած էր , գիտէր որ միշտ վարպետին օգնութիւն ընող ողջամիտ և իրաւախոհ երիտասարդ մը կար , միանգամայն ամենաբարի զգացմունք և դաստիարակութեան ճշմարիտ ախորժակ ունեցող . զասիկա Միրըպոյ բերել տուաւ և ջանաց որ դասի մը տեսչութիւնը անոր յանձնէ . իր փոյթը յաջողութեամբ պսակեցաւ . դպրոցին բացման օրերէն յայտնի եղաւ աղէկ ձեռաց յանձնուած ըլլալը . նաև ժողովրդապետն ալ ստէպ այցելութեան կ'երթար և զվարժապետը կը քաջալերէր . տղայոց կանոնապահու-

թիւնը կը դիտէր, անոնց զարգացմանը և կենցաղավարութեանը միտ կը դնէր և ամէն ըրած դիտողութիւնները ծնողաց կը խորհրդածէր :

Աակայն մեծ յարատեռութեան պէտք ունեցաւ ընտանիքները համոզելու համար որ տղաքնին դպրոց խաւընեն . ինչուան նոյն ատեն հայրերը կրթութիւն առած շրջանուն, չէին կրնար հաւանիլ որ իրենց զաւակները պէտք ունենան այնմ. բժիշկն ալ ժողովրդապետին հետ ջանաց համոզելու զիրենք որ զաւկըներնէն զրկութիլը բանի տեղ չսեպեն անոնց ըրած քանի մը խեղճ ծառայութեանցն համար : Վալքուր ալ իր կողմանէ իրբեւ աւանապետ տղայոց թափառականութեանն ու յափշտակութեանցը անխոնջութեամբ խատութիւն ըրաւ . նաև սաստիկ խատութեամբ պատժեց իրենց հասարակաց փողոցներու վրայ ըրած անկարգութիւնները : Այսպէս դատարկութեան դէմ կուտելով կրթութեան զարգացմանը հակառակ եղող արգելքները թեթեցուց :

Իիշ ատենէն իր ջանասէր փութովը դպրոցը յարմար հասակի տղաքներով լեցուեցաւ . գեղին ժողովուրդն ալ աճելով հարկ եղաւ որ դպրոցը՝ ուր մանչ ու աղջիկ տղաքներ ժողվուած էին՝ կըրկին ընելու մտածեն : Դաստիարակը՝ որուն անունը Հռայմննտ էր, կարգուած ըլլալուն կնիկն ալ իրեն հետ դպրոցին խնամոցը հաղորդակից կ'ըլլար . իրեն յանձնուեցաւ աղջկանց դպրոցին վարչութիւնը, որոնք ան ատեն իրենց սեւին պիտոյիցն յատուկ լաւագոյն դատիարակութիւն մը ընդունեցան : Վեր ջապէս՝ ժամանակաւ գործատանց մէջ զրադեալ ընտանեաց տղայոցն համար հովտին մէջ առանձին մանկանոց (salle d'asile) մը հաստատեցին . և գործատան տէրերը այս բանիս առատածեռնութեամբ ըստ մեծի մասին օգնեցին :

Այսափ ջանք ու աշխատութիւն անարդիւն չեղաւ . ոչ միայն աւանին արտաքին երևոյթը փոխուեցաւ, այլ նաև գեղացւոց բնաւորութիւնն ալ ոչինչ

ընդհատ այլափոխեցաւ . ամոք ու կիրթ վարմունք մը ստացեր էին և կոշտութիւննին ըստ բաւականին կորսնցնելով՝ բարուց վայրագութիւննին ալ ոչինչ նուազ մեղմացեր էր : Հեղդ անդործութեան տեղ գործունէութիւն յաջորդեր էր . տօնավաճառներու եկողները միայն գնելու . կամ ծախելու պէտք ունեցողներն էին . Գինետանց երթեեկութիւնը նուազեր և ընդհակառակն անդաստանները լաւ ևս կը մշակուէին և հունձքն աւելի լիաբեղուն էին . նաև ատեն մը անծանօթ եղող բերքեր առաջ կու գային . և գեղացիք զանազան նիւթեր մշակելնուն իրենց եկամուտը եղանակաց անյաջողութենէն այնչափ կախմոնք չունէր . այսպէս մէկ տեսակ բերքին կրելիք մնասներէն զրեթէ մասամբ մը ապահով էին :

Ծնուեսական և արուեստական տրնկոց մշակութիւնն ալ տարածուած էր աւանին մէջ, և այսու փոխանակութեմիջոցը շատցեր էր և պէտք եղած ստակը ներս եկեր էր : Պտղատու ծառերն ալ որ կանխաւ երեսի վրայ թողուած էին, մեծ մտադրութեան նիւթ եղան . բժիշկը յատուկ խնամք ունեցեր էր ասոնց վրայ . կը սիրէր ան բաները որոնք զմարդիկ իրենց տունը կը կեցընեն և անոր հետ կը կապեն . կ'ըսէր նաև թէ պտուղը ինքնաբեր արդիւնք են . ուստի կը յաւելուր, թէ աւելի շահաւոր է գէշ տեսակներուն վրայ խնամք ունենալու տեղ, աղէկները մշակել . ասոր համար կը ջանար ընտիր տեսակները շատցընել և ինքնին ծառերը յօտելու կերպը կը սորվեցընէր :

Նաև մեծապէս փոյթ ունեցաւ կենդանեաց ցեղերը լաւցընել, նոյն խորհրդածութիւնն ընելով ինչ որ ըրեր էր պտղոց մշակութեան համար : Մարգերուն արդասաբեր ըլլալովք կենդանիները աճելով՝ իր խորհրդովը նոր արուեստական ճարտարութեան մըն ալ ձեռք զարկին գեղացիք, այն է պանիր շինելու : Ժիւրայի անուանի պտուղ հասցնողներու գիւղական ընկերութիւններն ալ ընդունելի ըրաւ իրենց :

ըստ օրինակի այս ընկերութեանց բովանդակ գեղացւոց կովերուն կաթը մէկուն քով կը հաւաքուէր որուն պարտքն էր պանիր շինել, իւրաքանչիրին բերած կաթի քանակին հաշիւր բռնելով։ Այս պարզ ընկերութեամբ կաթի դոյզն քանակները օգտակար եղան, ծախքերը ու ժամանակի կորուտը նուազեցնելով։

Արջառադարմանութիւնը՝ որով քիչ ատենէն իւրաքանչիւր տուն իրեն ախոռ ունեցաւ, պատճառ եղաւ ամենուն իրենց տան մէջ կենալուն և ձեռքերնին ախորժելի և շահաւոր զբաղանք մը եղաւ։ Բժիշկը նաև մեղուաց մշակութիւնն ալ սիրելի ընել տուաւ. մշակութիւն մը որ առանց նեղութեան ապահով եկամուտ և բաւական աժողշեք ունեցող բերք է գեղացւոց համար։ Ամբողջ աւանին մէջ գողցես տուն մը չկար որուն պարտիզին մէջ քանի մը փեթակ չըլլայ։

Տիւբրէ ջանացեր էր նաև Միրըպոյի մէջ այն արուեստակերտ ճարտարութեանց ախորժը ընդունելի ընել որոնք ընտանեկան կրնան ըսուիլ, վառարանին մէկ կողմը՝ ի գործ դրուելնուն համար։ Կ'ուզէր որ իւրաքանչիւր երկրագործ արուեստ մ'ունենայ ձեռքը, ձմեռուան երկայն գիշերներուն և գէշ օդերուն զբաղելու համար։ ասով թէ ժամանակը շահաւոր կ'անցնէր, և թէ դարման կ'ըլլար ընդդէմ ծուլութեան և ապահովութիւն գինետանց յաճախ երթենեկութենէ ապատ մնալուն։

Այս վախճանիս հասնելու համար յարմար սեպեց դաստիարակին ձեռքը յանձնուած պատանեաց դասը իրեն գործիք առնել. միտքը դրածը դժուարաւ յաջողեցաւ, որովհետեւ շատը հակամիտութեամբ դէպ'ի գենետունները կը դիմէին. բայց վերջապէս շատ մը աշակերտ ստացաւ։ Ասիկա Տիւբրէի համար ժողովրդեան վրայ ազդեցութիւն ունենալու մեծ միջոց էր. ինքնին շատ անգամ իրենց վարժեարին մէջ կու գար կը խառնուէր. ներկայ եղող-

ներուն հետ կը խօսակցէր և միշտ միջոց կը գտնար խորհուրդ տալու և կամ նոր բան մը սորվեցնելու։

Ժողովրդապետն ալ ինքիր կողմանէ ամէն եօթնեակ երկու իրեք անգամ հոն այցելութեան կ'երթար. և իրեւ դպրոցին պէս՝ շարաթը մէկ անգամ կանոնապէս հոգեսոր վարդապետութիւն կ'ընէր. ուրիշ օրեր գոհ կ'ըլլար խորհուրդներ տալով, հանգիպած բանի մը վրայ խորհրդածութիւն ընելով. մէն կուն մէկալին հարցմունքներ կ'ընէր, ձեռնարկութիւնները կը հետաքրքրէր, հօրերնուն՝ մօրերնուն կամ իրենց կանանցը և հիւանդ տղայոցը ինչպէս ըլլալը կը հարցընէր. կը յորդորէր, խորհուրդ կու տար, երբեմն կը մեղաղրէր, յաճախ կը քաջալերէր և միշտ ամէն մէկուն վստահութիւնը կը գրաւէր։

Այսպէս Միրըպոյ աւանը բոլորովին ուրիշ երեսոյթ մը առեր էր. քսան տարուան մէջ ժողովուրդը եռապատիկ շատցեր էր. իսկ բարեկեցութիւն աւելի շուտ զարգացեր էր։ Սակայն աս ալ իւրաւ է որ ամենայն ինչ հաւասարապէս յաջող չգնաց. այս աշխարհիս մէջ կատարեալ ուրախութիւն չկայ, և բարին ոչ երբեք անխառն է ՚ի չարեաց։

Զարգացման հետ մասնական ձախորդութիւններ և դժբաղդութիւններ հանգիպեցան, որոնք շատ անխոհեմներու կործանմանը պատճառ եղան։ Գեղացւոցմէ ոմանք իրենց զրացեացը յաջողութիւններէն յորդորուելով՝ սխալ հաշիւներով ձեռնարկութիւնները բրին, սակայն չյաջողելով՝ իրենց ձախորդութիւնը աւելի խոհեմ ըրաւ իրենց ետեէն եկողները։ Փառասէրներ յանդուգն նախազիտմանց (spéulation) մէջնետուեցան, սակայն դժբաղդաբար չյաջողեցան և իրենց գանգատանգը առ ժամանակ մը պատճառ եղան որ ամէնքը նորանոր փորձերէ ետ կենան։ Ինչպէս միշտ՝ յանկարծական դիպուածներ և Նախախնամութեան կողմանէ համեստ ընտանեաց գլուխը եկած փորձանկներ ալ պակաս չեղան։ բայց այս դժբաղդութիւնները առհա-

սարակ ամենուն կարեկցութել նիւթ ըլլալով, կրողները այն հարուածներէ ազատ եղողներուն փութովը մասամբ մը միխթարուեցան:

Կարելի չէր յուսալ նաև որ Աստուած եղանակաց խառնակութենէն աւանը բոլորովին ազատ ընէր. ուստի քանի մը անյաջող տարիներ ալ վրայ եկան և շատերը իրենց սկսած ձեռնարկութեանցը մէջ տագնապեցնելով, և բովանդակ աւանին կերպ մը վերանորոգութեան աշխատութեանցը մէջ վրայ գալով շատ աւելի ծանր եղան: Ամէն ձեռք զարնուած արուեստից ճարտարութեանց մէջ ալ հաւասարապէս չըյաջողեցան. անկարելի էր որ գործունէութեան ետևէն վհատութիւն չըդար, որոնք շրջանով մը գոզցես փոփոխակի իրարու կը յաջորդեն. և անոնք որ աղէկ հիմն դրած չէին՝ բոլորովին կը ան:

Ուրեմն Միրըպոյի յաջողութեամբ զարդանալուն ժամանակ տագնապողական պարագաներ ալ պակաս չեղան, բայց զանոնք բժիշկը նախատեսերէ էր, որով ամեննին չխռովեցաւ. այն դժուարին վայրկեաններուն մէջ վհատեալները քաջալերելու համար կրկնապատիկ գործունէութիւն ցուցուց. և իրեն խրախոյսը կերպով մը կ'աւելնար այնպիսի փորձանաց ժամանակ: Առժամանակեայ ճախորդութենէ չէր

վախնար, վասն զի երբեք միոքը դրած չէր որ յարատև յաջողութիւն պիտի ունենայ. այնպիսի ժամանակները հանգիստ առնելու վայրկեաններ կը սեպէր որով մարդիկ կրկին ուժ կը ստանան 'ի յառաջադիմութիւն սլանալու համար:

Աւանին համար մէկ վտանգէ մը միայն կը վախնար, այն է՝ ախտից տեղիք գտնալէն. ուստի ամենայն ճգամբ կը ջանար այսպիսի ապագայ չարիքներէ պահպանել. ոչինչ ընդհատ կը վախնար նաև սխալ գաղափարաց մուսք գտնելէն, զորոնք իրրե հարուած ընկերութեան կը համարէր: Վրիպակ կարծեաց աւանին հասուցած վսասովը, այն է երկայն ժամանակ աղքատութեան և թմրածութեան մէջ բռնելովը, կը գուշակէր ուրիշ նոյնպիսի մոլորութեանց և նախապաշարմանց դէմ պէտք էր կոռուիլ:

Սակայն եկեղեցւոյն քով թողած ընկերութեան դառնանք:

ՈՒԱԲԻՇ

Կը շարունակուի:

**Մենամարտուրիւն Տանելրեդեայ ընդ կլորինդայ եւ մկրտել զնա ի կարեվէր մահուն<sup>1</sup>:**

Վաղեն առ սեամն երկոքին, եւ զհետ նոցա տագնապափոյթ Հրոսեն ըշտապաւ հեղեղասաստ գունդք ֆըռանկաց.

<sup>1</sup> Մի է առաջեկայս 'ի հրաշալք գրուագաց անմահանուն քերթուածոյն Դասայի, յորոյ 'ի պատճառս կանխարանելով պարտիք ասել զի Կլորինդա այն ինչ իմացեալ է յԱրսեայ 'ի ծերունի սպասաւորէ իւրմէ զլինել իւր գուստը Աերապեայ քրիստոսակրօն թագաւորին Եթով պիոյ, և զի մոյրն առ ահի անդէն 'ի սկզբնաբօյս

հասակին անկնունք 'ի նա յանձն է արարեալ զորդի իւր աղաչելով զի մկրտենցէ, զոր առ հեթանոսութեանն ապախտ արարեալ էր Արսետի: Սակայն յանուրջս կշտամբեալ և 'ի վերջ ուրեմն խրատեալ փութալ 'ի խնդրելն, աղաչեզ կլորինդա յետս կալ 'ի խորհրդոց իւրոց և զմտանգել զանձն: Անսասաէ նա բանից խնամա-